

վասնաւոր աշխատութեանց ժամանակը գործառներն իրենց բերնին ու քթին առջեւը թաց սպասն մը կը կրեն, որ ինչպէս փոքրառութեան ուղացած է, վասնաւոր սերմանիներու նեշնութիւնը կը իւղ կը իսպանէ:

ՄԸՆՐԸՆԻՐՔ

Երկնից համատեսիլ պատճեն:

Փուալից նակրիչն որ 1889ին անդրատրանտեան նաւուց համատեսիլ պատճենն (Panorama) նկարան էր, և տատեղազէտն ֆաբարին բաւարան ժամանակէ ի վեր կ աշխատին ի միասին մեծ շը զայտակին մը վկայ՝ որ երկնականորոք պիտի ընտայէ: Շը զայտակիր զնուղին ինը գենքն երկնականութեանը ուղարկուն ուղարկու կը զանէ կը զիշերին: վայրենի կերպանիք ապատէ ի թրթեանեւն անապատի մէջ լուսաբար բովանդակի անձըսետը կը լուսաւորէ աստեղազարդ լուսանդղութ երկիրը ներքեւ: Վարդուս երեւակայութիւնը լուսով ու մարդրակներով հմայեւ դոհի ըստալվ՝ պարզած են եւ երկիր ներքսանիզն այս մըօակի մէջ, որ լոնդոնուած է հաւառ երկուականներէ:

Գիտական երթակ մը:

Հանգանցելու 1. Պահապարդ կատական Անդրադարձը թողուց է ու քիչ քիմիական տարեց ժողովածոյքն որ իւր մէջն ունի ընդ ամեն 60 տարը պյեւայլ քանակութեամբ: Խնչ ինչ բան շատ մեծ արքին է: Կը գտնուի զաւ ամենազնի սոկի, լուսուի, 6½/₄ ունկի Տրոյ Iridium (Կան բնույթ մէծութեամբ) ու նորագիւն Germanium, որ սոկի 60 անգամ աւելի կ'ածէ:



ՉԱՂԱՎԵՍԿԱՆ ԹԵՍՈՒՐՔԻՐԵՒ

Վրասահ, 28 Դեկտեմբեր, 1891:

Ամսոյս 5ին մեռու ի Փարիզ Պրազիլից կայսրը Տոմ Փեթրոյ, որ նոյն քաղաքը զածած էր ամսոյս 2ին իւր 66ամայ տարեղարձը տօնելու: Տոմ Փեթրոյ ծնած էր 1825ին, եւ իւր հօր զանդն հրաժարելով՝ վեցամայ զահ ելաւ 1831 օգոստոս 7ին, եւ նաև անշափառա անձամի մեռ առա վարչութիւնը 1840 յուլիս 23ին, բայց հանդիսական պատկեցաւ 1841ին յուլիս 18ին Պրազիլից կայսր եւ Պատասկան Հայրենաց տիտղոսի: Իւր վարչութիւնն իւրիկն համար քաղեցութիւնն ունեցաւ, եւ ամէն կողմնանէ զարգացութեան ու առաջարկութեան մէջ, ու ի վարձատրութիւնն այս մեծ գործին՝ Գերմանիայի նախարարակեան վարչութիւնը համար այս միութիւնը պատրիարք կը կատարաւ: Մարտասահն այս միութիւնը պատրիարք տեսէ մինչեւ 1903, եւ ուղղուած է զոնէ

իւր առունին կեանքն շատ անպանջե էր: Սակայն եւ այնպէս 1889 տարւոյ նոյեմբեր 15ին ստիպուեցաւ զան ու հայրենիքը թողուլ, որ հասարակապետութիւն մ'եղաւ: Կայսրն ներուպա եկած էր այն օրէնի վեր: Տոմ Փեթրոյ Սիկիլիոյ Պրազիլիսկու Ա. Թագաւորին թերեզիա դատեր նետ ամսունացած էր, որ սակայն ներուպա զալին ամիս մ'ետքը՝ 1889 տարւոյ դեկտ. 28ին մեռուաւ: Իւր դուստրը՝ իշխանութիւնի հղապելլա, որ այժմ 45ամեա է, 1864ին ամսունացաւ Օրէանի կատառն իշխանին ծիր (Ես) կոմինն նետ, որմէ եղան երեք որդիկ Փեթրոյ, Լուտովիլուս եւ Անտոնիոյ իշխանութիւնը: Կայսեր երկրորդ դուստրը՝ իշխանութիւնը Ալորուղինէ, որ Սարմէն-Քրապուկի-Կոմիթայի Ազգաստոս իշխանին նետ ամսունացած էր, մեռած էր արդէն 1871ին:

Պրազիլիա յեղափոխութենէն ի վեր խոռվիթեանց բոյն մ'եղած է: Մօտ օրերս Փոնսէրայի դէմ եղած խոռվութիւնը շղաղործացն ինչպէս կը յուսացուէր, անոր հրաժարելովն ու Փէիխությոյի ընտրուելովն առամանակեայ զուի վարչութեան: Ի մասնաւորի նիկոյ կրանտ տո Սուլոյն սպանական դիրքը պահնց Փէիխությոյի մէկ հրաժարակէն զրդեալ: Նաև մայրաքաղաքին մէջ ծագեցան խոռվութիւնք, իսկ ցամանքային ու ծովային օքրաց մէջ գժտութիւնը կը շարունակուի:

Ամսոյս մէջ կատարուեցաւ այնպիսի դաշնադրութիւնն մ'որոն նշանակութիւնն թէ տնտեսական եւ թէ քաղաքագիտական տեսակիտով շատ մեծ է: Երից Դաշնակցութիւնը նոր ամրութիւնն մ'առա մաքսային դաշնադրութեամբ մ'որով միացան Գերմանիա, Աւստրիա, Խոտիֆա, եւ որոնց նետ պիտի դաշնաւորին տնտեսականորէն նաև Բեղդիա եւ Հելլեսետիա. թիւ ժամանակէն կը միանան անշոշտ նաև պարամետր փոքր տէրութիւնը: Տնտեսական այս դաշնակրութիւնն արդէն ընդունեցաւ զերմանական համաժողովին մէջ, եւ ի վարձատրութիւնն այս մեծ գործին՝ Գերմանիայի նախարարակեան վարչութիւնը համար այս միութիւնը Քարբիլի կոմսութեան տիտղոսն առաւ: Մարտասահն այս միութիւնը պատրիարք տեսէ մինչեւ 1903, եւ ուղղուած է զոնէ

անուղղակի Գարդիոյ եւ Ռուսիոյ, մասսամքնաեւ այլ տէրութեանց էւմ, որոնք զորս թողուած են դաշնակցութենէն։ Դաշնակցը հօրարու գիշումներ ըրին պյեւալ վաճառաց մաքսիրուն մէջ, բայց միշտ այն էական պայմանակ որ նոյն նիւթոց վրայ բարձր մաքսիր պիտի առնուին դաշնակցութենէ զորս գտնուողներէն։ Խնդիրը կը մաս միայն թէ լին եւք պիտի ունենայ այն պարագան որ Անգլիա, Գաղղիա եւ Նաև Միացեալ Նահնագր կը վայելն առաւել առանձնաշնորհն իրաւունքն, այսինքն՝ այն որ եթէ օրինակի առագաւ Գերմանիա մաքսի զիշումը ընէ մէկուն, միասիրն ապ նոյնը պահնաջել կրնան։ Սոյն մաքսիրը կը սկսին գործադրութ 1892 փետրուար 1ին։

Գաղղիա իր մաքսային օրէնքները գրեթէ բարձրավին իխտ արգիրդական դրութեամք կը հաստատէ, որով կրնայ միս ամէն աէրութեանց էւմ՝ մաքսային կոռու բռնտիւ։ Մակայն վերջներս օրէնք մ”ալ առաջարկուեցաւ երկարել այժմն դաշնադրութիւնները, որպէս նոր դաշնադրութեանց ժամանակ ըւլայ կիրելու։ Երից Դաշնակցութեան մաքսային կապին պատճառառ սկսաւ խօսիւ որ Գաղղիա եւ Ռուսիա ալ կոնսանտնակի մաքսային դաշնիք մը կիրել։ Նաև Մսագիոյ մէջ կրկն արծարծեցաւ այն զարտաիրը թէ բռնը բրիտանական զարժականութիւնը, որ շատ անգամ իրարու հետ մաքսային կոիւ կոնսանտ, միացուին մեծ-բրիտանական մաքսային դրութեամք մը, որ եթէ ի զուի եւլէ, աշխարհիս առեւրական յարաբերութեանց վրայ շատ մծ ազդեցութիւն կ’ընէ։ Նաև Մպանիս մաքսապատճան դրութեամք կ’ուզէ զննէ նոր դաշնիքները։

Գաղղիոյ մէջ կրօնական հալածմունք կրկն սկսան խսութեամք։ Վերջին չոռվիսյ ուխտագնացութեան դիպաց առթիւ Գաղղիոյ արդարութեան պատճոնեան արգելը մը հրատարակեց եպիսկոպոսաց Հոռովմ՝ երթաւու։ Ասոնց բողոքներուն մէջ ամէնէն սաստիկն էր Կութ-Սուլար եպիսկոպոսինը։ Տէրութիւնն անխոնիմութեամք զատի կոշեց զանի եւ դատապարտեց 3000 Փրանքի։ Այս գործըն

առիթ եղաւ որ մէկ կողմանէ Գաղղիոյ ամէն մասերէն կողմն եւան եպիսկոպոսին, միս կողմանէ ալ արմատականը մինչեւ անդամ եկեղեցին եւ տէրութիւնն պաշտոնապէս անշատել, եկեղեցական դաշնակութիւնը (concordat) բաժեկ են եւն պիտի դեցին։ Թէեւ տէրութիւնը կոցաւ այնչափ կողմանէ ունենաւ, որ մերժուեցան վերջին առաջարկութիւնը, բայց թէ մաս որ պաշտօնարանի անկում պիտի ըլլաց։ Այս օրէն ի վեր երկու կողմանը մէջ իիստ պայտարա մը սկսած է, որով ի զերեւ եւան այն յուսիքը՝ հաշուեցնելու կաթուիկեայ ժորվիրեան մեծամասնութիւնը հաստակապետութեան հնու։

Գաղղիացի թղթակցի մը՝ Շառուրը (Chadourne) անոն՝ Բոլգարիայէն արտաքսիլ առիթ տուա Գաղղիոյ ինքնու իր պաշտօնական յարաբերութիւննը նոյն երկրն հնու։ Կը յուսացուի որ յաջողութեամք կարգադրուի այս դէպքը։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՈՒՍՈՒԹԵԱԾՅԱՆ

ԱՌՈԱՐԱԳԽԱՆԱՆ — Պէկ-տաղ եւ Մալաթիա։ 1: Նշգրաւասնան — եղր մեռեա կը համարվ լեռ մը. 5. — Գիր եւ գոտիթիւն. 6: Քաշնչուն — Թժշարան Պետրոսի Բալմսթարեան 11: (Պատկերաւ.) Գրւուն — Դիտութիւնն Տաճկանայց գրականութիւն վայ. 17: — Պուկէ Տայերէնագիտին նոր մէկ երկարութիւնը. 20: — Ռաֆուութիւն. 21: — Գրուն Երմանակ մը. 21: ԱԶԲԱԳԽԱՆԱՆ — Պուրովնայի եւ Թրանսվալիոյ չայոց գրութեր. 22: — Ազամին ծորովական առանձին ծրագարանի կենաքն բաղրած. 23: ՄԱՅԵՆԱՄՈՍԱԿԱՆ — Քանց, Քանակութիւնն այ. լիզու. 24: ԱՌԱՄՑԵՎԱԿԱՆ — Գեղու. 26:

ՈՐՈՒԵԱՏԱԿԱՑՈՎՏ

ԳԵՂԱՐԱՋԱՆՏԱԿԱՆ — Շըշապարութիւն Նկարաց ափարհն մէջ. 27: — Օղարշիկ (aéroplane). 28:

ԸՆԵԿԱՑՔ

ՆՈՎԱՐՈՒՐ — Ընդօվեայ ուրանաւակը. 30: ՏՈՏԵՆԱԿԱՆ — Կրամպն խուզ մարդու գիրին եռանկ. 30: ՄԱԽՐԱՎՈՐՔ — Եղիսից համատեսի պատկեր մը. 31: — Գիրական յուստակ մը. 31:

ՔԱՂՋԵԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ 31:

ՀՐԱՏԱԿՈՒԴ ԵՒ ՊԱՍԱԽԱՆԱՏՈՒ ԽՄՐԱՔԻՐ

Հ. ԱՌՈՅԵԼ Վ. ՎԱՐՈՆ